

ԲԱՐՁՐԱՑՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՄՔՐ՝ Յ. ՇԻԹԻԼԵԱՆ

Posted on December 10, 2013 by Keghart



Category: [Opinions](#)



Դոկտ. Մինաս Գոճայեան, Սոնթրեալ-Լոս Անճելըս, 10 Դեկտեմբեր 2013

Հոկտեմբեր 27-ին, keghart.com կայքէջի նախաձեռնութեամբ, Թորոնթոյի մէջ կազմակերպուած էր դռնբաց քննարկում մը՝ «Սփիւռքահայութեան անտարբերութիւնը քաղաքական կեանքէն ներս.

Առասպէ՞լ, թե՛ Իրականութիւն» վերնագրով: Քննարկման չորս մասնակիցներէն երեքը

երիտասարդներ էին եւ բոլորն ալ անկախ իրարմէ՝ կը մատնանշէին հայ երիտասարդներու եւ հայ համայնքին հեռու մնալու պարագան տեղական քաղաքական աշխոյժ կեանքէն: Անոնք կոչ կ'ընէին թե՛ համայնքին եւ թե՛ երիտասարդներուն չիուսափիլ տեղական կառավարման մարմիններու մաս կազմելու գործընթացէն: Մասնակիցները կը շեշտէին քաղաքական ընտրութեանց ու կեանքին մասնակցելու անհրաժեշտութիւնը՝ ցոյց տալով այն օգուտները, զորս կարելի է քաղել նման մասնակցութիւններէ:

Դոկտ. Մինաս Գոճայեան, Սոնթրեալ-Լոս Անճելըս, 10 Դեկտեմբեր 2013

Հոկտեմբեր 27-ին, keghart.com կայքէջի նախաձեռնութեամբ, Թորոնթոյի մէջ կազմակերպուած էր դռնբաց քննարկում մը՝ «Սփիւռքահայութեան անտարբերութիւնը քաղաքական կեանքէն ներս.

Առասպէ՞լ, թե՛ Իրականութիւն» վերնագրով: Քննարկման չորս մասնակիցներէն երեքը

երիտասարդներ էին եւ բոլորն ալ անկախ իրարմէ՝ կը մատնանշէին հայ երիտասարդներու եւ հայ համայնքին հեռու մնալու պարագան տեղական քաղաքական աշխոյժ կեանքէն: Անոնք կոչ կ'ընէին թե՛ համայնքին եւ թե՛ երիտասարդներուն չիուսափիլ տեղական կառավարման մարմիններու մաս կազմելու գործընթացէն: Մասնակիցները կը շեշտէին քաղաքական ընտրութեանց ու կեանքին մասնակցելու անհրաժեշտութիւնը՝ ցոյց տալով այն օգուտները, զորս կարելի է քաղել նման մասնակցութիւններէ:

Ուրախութեամբ եւ հպարտութեամբ պետք է նշեմ որ Սոնթրեալի շրջանին մէջ հետզհետեւ անուն հանող եւ Քանատայի քաղաքական-կուսակցական կեանքին մէջ բարձրացող դեմքերէն է Յարութ Շիֆիլեան, որ թեւ մասնագիտացած եւ աշխատած է ճարտարագիտութեան ճիւղին հեռահաղորդակցման մասնաճիւղին մէջ, աշխուժօրէն ներգրաւուած է նաեւ տեղական քաղաքապետական կեանքէն ներս:

Գեղադէմ այս երիտասարդը ծնած է Պէյրութ, ուրկէ ինը տարեկանին ծնողներուն հետ գաղթած է Քանատա: Նախնական եւ միջնակարգ ուսումը ստացած է ՀԲՄ-ի Ալեքս Մանուկեան վարժարանէն ներս, որմէ ետք յաճախած է ֆրանսերէն լեզուի դպրոց: Գործօն կերպով մասնակցած է լողի, ջրագնդակի եւ պասքէթպոլի մարզաձեւերուն, այնուհետեւ աւարտած է ճարտագիտական վերոյիշեալ բաժինը: Աշխատած է Շուէտական Երիքսոն հիմնարկին մէջ որպէս միջազգային գործերու գծով խորհրդական՝ Լատինական Ամերիկա, Արեւմտեան Եւրոպա եւ Միացեալ Նահանգներ: Այնուհետեւ ան հիմնած է իր սեփական խորհրդատուական կեդրոնը տեղեկատուութեան եւ հեռահաղորդակցման բնագաւառէն ներս:

2009-ին Յարութ Շիֆիլեան կը սկսի աւելի հանգամանօրէն հետաքրքրուիլ քաղաքապետական

Կեանքով եւ լրջօրէն կը պատրաստուի մասնակցիլ ընտրութիւններուն եւ կ'ընտրուի Մոնթրէալի Ահունցիք-Քարթիւլի-ի քաղաքային խորհուրդի անդամ: Մինչեւ 2011-ի Յունիսը ան փոխ-նախագահն էր քաղաքային բարելաւման խորհրդակցական Վարչութեան: 20 Յունիս 2011-ին Յ. Շիթիլեան 30 տարեկանին կ'ընտրուի Մոնթրէալի Քաղաքային խորհուրդի խօսնակ (speaker)՝ հանդիսանալով ամենէն երիտասարդ անձը այդ պաշտօնը գրաւող Մոնթրէալի պատմութեան մէջ: 2013-ի Յունիսին, յետ հրաժարման Մոնթրէալի քաղաքապետ Մայքըլ Ավիլյոմի, Շիթիլեան իր թեկնածութիւնը կը դնէ Մոնթրէալի քաղաքապետի փոխանցման շրջանի պաշտօնին եւ սակայն միայն ձայներու չնչին տարբերութեամբ իր դիրքը կը գիշի Լորան Պլաշար թեկնածուին:

Բոլորովին վերջերս, 2013-ի աշնան, Մոնթրէալի քաղաքապետական ընտրութիւններու առնչութեամբ կրկին աշխուժութիւն կը տիրէր քաղաքին մէջ: Երկու քաղաքացիները վերընտրեցին Յարութ Շիթիլեանը որպէս իրենց Քաղաքապետական խորհուրդի անդամ՝ ստանալով ընտրամասի քուէարկողներու ընդհանուր ձայներուն 48.88 տոկոսը: Իր հետ հինգերորդ անգամ ըլլալով վերընտրուեցաւ նաեւ [Մարի Տէրոս Չաւուշեանը](#): Ընտրապայքարին կը մասնակցէին վեց հայ թեկնածուներ:

Քանատայի տեղական-քաղաքապետական կեանքին մէջ հետզհետէ բարձրացող հայազգի մեր երիտասարդ հանրային սպասաւորը Երկու քաղաքացիները վերընտրեցին Յարութ Շիթիլեանը որպէս իրենց Քաղաքապետական խորհուրդի անդամ՝ ստանալով ընտրամասի քուէարկողներու ընդհանուր ձայներուն 48.88 տոկոսը: Իր հետ հինգերորդ անգամ ըլլալով վերընտրուեցաւ նաեւ [Մարի Տէրոս Չաւուշեանը](#): Ընտրապայքարին կը մասնակցէին վեց հայ թեկնածուներ:

Քանատայի տեղական-քաղաքապետական կեանքին մէջ հետզհետէ բարձրացող հայազգի մեր երիտասարդ հանրային սպասաւորը Երկու քաղաքացիները վերընտրեցին Յարութ Շիթիլեանը որպէս իրենց Քաղաքապետական խորհուրդի անդամ՝ ստանալով ընտրամասի քուէարկողներու ընդհանուր ձայներուն 48.88 տոկոսը: Իր հետ հինգերորդ անգամ ըլլալով վերընտրուեցաւ նաեւ [Մարի Տէրոս Չաւուշեանը](#): Ընտրապայքարին կը մասնակցէին վեց հայ թեկնածուներ:

Քանատայի տեղական-քաղաքապետական կեանքին մէջ հետզհետէ բարձրացող հայազգի մեր երիտասարդ հանրային սպասաւորը Երկու քաղաքացիները վերընտրեցին Յարութ Շիթիլեանը որպէս իրենց Քաղաքապետական խորհուրդի անդամ՝ ստանալով ընտրամասի քուէարկողներու ընդհանուր ձայներուն 48.88 տոկոսը: Իր հետ հինգերորդ անգամ ըլլալով վերընտրուեցաւ նաեւ [Մարի Տէրոս Չաւուշեանը](#): Ընտրապայքարին կը մասնակցէին վեց հայ թեկնածուներ:

Յաջորդիլ յատուկ յօդուածով մը կ'անդրադառնանք Մարի Տէրոս Չաւուշեանի (Mary Deros Tsaoussian) գործունէութեան մասին.-Խմբ.

